



Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն - Արեւելեան ԱՄՆ
Hamazkayin Armenian Educational and Cultural Society – Eastern USA
80 Bigelow Avenue, Watertown, MA 02472 | tololyan_award@hamazkayin-usa.org

Մինաս և Գոհար Թէօլէօլեան Ժամանակակից գրականութեան մրցանակ (Արեւելեան ԱՄՆու Համազգային հայ կրթական և մշակութային միություն)

Մուտք (Preamble)

Մինաս և Գոհար Թէօլէօլեան գրական մրցանակը (այսուհետ՝ ՄԳԹԳՄ կամ Մրցանակ) հիմնուած է 2012ին, Արեւելեան ԱՄՆու Համազգային կրթական և մշակութային միութեան շրջանային վարչութեան նախաձեռնութեամբ, Սան Ֆրանսիսկոյաբնակ Եղուարդ և Վերժին Սարրլեան ամուլին նուիրատուութեամբ, յիշատակելու և պատուելու համար այժմ հանգուցեալ գոյգին կարկառուն նուաճումները հայ գրականագիտութեան ու կրթութեան մարզերէն ներս:

Մրցանակը կը տնօրինուի Արեւելեան ԱՄՆու Համազգային հայ կրթական և մշակութային միութեան շրջանային վարչութեան կողմէ և կը շնորհուի յատուկ նշանակուած դատակազմի որոշումին հիման վրայ:

Նպատակ (Purpose)

ՄԳԹԳՄի նպատակն է գնահատել և քաջալերել հիւսիսային Ամերիկայի մէջ ծնունդով հայ կամ ոչ-հայ անձերու կողմէ ստեղծագործուած և հրատարակուած նշանակալի գրական նոր արտադրութիւններ, հայկական նիւթերով: Բանաստեղծութիւն, արձակ, թատրերգութիւն, թարգմանութիւն, ինչպէս նաև *գրական* հակումով ստեղծագործական յօրինուածքներ (creative non-fiction)՝ յուշագրութիւն, հրապարակագրութիւն, խոհագրութիւն, և գրականագիտութիւն, կրնան ներկայացուիլ իբր թեկնածու:

Մրցանակի յաճախակիութիւն (Frequency of the Prize)

Մրցանակը տարին մէկ անգամ կը շնորհուի: Այն տարիներուն երբ դատակազմը վճռէ թէ ոչ մէկ ներկայացուած գործ արժանի է Մրցանակին, պարզ և պիտի չշնորհուի: Յաջորդ տարին երկու Մրցանակ կրնայ շնորհուիլ: Մրցանակի արժանացած գործը կը յայտարարուի Արեւելեան ԱՄՆու Համազգային հայ կրթական և մշակութային միութեան կողմէ:

Մրցանակի պարգև (Award)

Մրցանակակիրը կը ստանակ \$1,500 ամերիկեան տոլար: Մրցանակը ստացողը պատասխանատու է բոլոր տուրքերուն համար: Եթէ մէկ հեղինակէ աւելի ունեցող գործի մը շնորհուի Մրցանակը, գումարը հաւասարապէս կը բաժնուի հեղինակներու միջև:

Լեզուներ (Languages)

Նկատի առնուելիք գործը կրնայ ըլլալ հայերէն, անգլերէն, ֆրանսերէն կամ սպաներէն:

Հեղինակը (The Author)

Հեղինակը կրնայ ըլլալ հիւսիսային Ամերիկա բնակող հայ կամ ոչ-հայ:

Հեղինակը պէտք է ըլլայ 18 տարեկան կամ վեր, կամ ունենայ իր ծնողքին/խնամակալին արտօնութիւնը:

ՄԳԹԺԳՄի դատակազմը և Արեւելեան ԱՄՆի Համագգայինի Շեջանային Վարչութեան անդամներն ու իրենց անմիջական ընտանիքի անդամները թեկնածու չեն կրնար ըլլալ:

Ժամկէտ (Deadline)

Դիմումները պէտք է **ՄԳԹԺԳՄ**ին հասած ըլլան մրցանակի յայտարարութեան մէջ նշուած օրը:

Ձևաչափ (Format)

Ներկայացուող գործերը կրնան ըլլալ

ա. էլեկտրոնիկ (pdf տարբերակ)

բ. Նիւթեղէն / տպագիր հատոր (հինգ – 5 – օրինակ) – Սա քաջալերելի չէ

Հասցէ (Address)

Էլետրոնիկ՝ tololyan_award@hamazkayin-usa.org

Դիմումնագիր (Entry Form)

Դիմորդը պարտի լրացնել **ՄԳԹԺԳՄ**ի Դիմումնագիրը (application form) ներկայացուող գործին հետ:

Ներկայացուող գործը (The Submitted Work)

Ներկայացուած այն գործերը, որոնք հրատարակուած են, պէտք է լոյս ընծայուած ըլլան Մրցանակի յայտարարման նախորդող տարուան մէջ:

Ձեռագիր դիմումներ չեն ընդունուիր:

Ներկայացուած իւրաքանչիւր անտիպ գործ պէտք է ըլլայ մեքենագիր՝ 12 չափսի տառատեսակով և կրկնակ տողանջատումով (double-space):

Բառաքանակ.

ա. Բանաստեղծական՝ ոչ նուազ քան 5,000 բառ

բ. Արձակ՝ ոչ նուազ քան 10,000 բառ

գ. Բառերու համրանքէն դուրս կ'իյնայ խորագիրը: Միայն ներկայացուած գործին բովանդակութիւնը կը հաշուուի, որմէ դուրս կ'իյնան հարաբնագրային (paratextual) նիւթեր, ինչպէս ձօները: Որևէ միացման գծիկով (*մէկիկ-մէկիկ*) կամ ապաթարցով (*կ'ուզեմ*) եզր կը հաշուուի որպէս մէկ բառ: Գրանշաններու (օր. xxx), ինչպէս նաև խորհրդանշաններու խմբաւորումներ (օր. *** կամ ~~~) որպէս բառ կը հաշուուին:

Ներկայացուող գործը պէտք է *գրական* հակում ունենայ (այսինքն՝ Մրցանակը պատմագիտական, քաղաքական, տնտեսական, հասարակագիտական, և այլն, գործերու չի շնորհուի): Ոչ-հայ հեղինակներու պարագային, ներկայացուող գործը պէտք է առնչուի հայութեան:

Գործ մը կրնայ խառը գրական ժանրեր ունենալ: Այսինքն՝ արձակ գործեր կրնան ներգետնեղուած քերթուածներ ունենալ, կամ գրականագիտական գործեր կրնան պատմուածքի կամ քնարերգական մասեր ներառել, և այլն:

Ներկայացուած գործին հեղինակային կամ հրատարակչական իրաւունք(ներ)ու տէրերը կը պահեն զանոնք:

Դիմորդը (հեղինակ, հրատարակիչ կամ այլ ոք) պէտք է ներկայացուած գործին հեղինակային պատկանելիութիւնը հաստատէ՝ անհրաժեշտութեան պարագային:

Իւրաքանչիւր հեղինակէ (կամ համահեղինակներէ) միայն մէկ գործ կարելի է ներկայացնել տուեալ տարուան համար:

Ներկայացուած գործին (նիւթէղէն / տպագիր հատոր) օրինակները չեն վերադարձուիլ:

ՄԳԹԳՄը պատասխանատու չէ գործի մը՝ դիմումի առնչուող որևէ տեսակի կորուստի, վնասուածքի, գողութեան, ուշացումի, սխալ հասցեագրութեան (փոստով թէ էլեկտրոնային), գրաշարական կամ տպագրական սխալի, թեքնիք կամ համակարգչային թէ հեռաձայնային խանգարումի կամ վնասուածքի, և այլ ծախքի համար:

Ներկայացուելէ ետք գործը չի կրնար ուրիշով փոխանակուիլ կամ նոյն տարին նկատառուելու համար վերախմբագրուիլ:

Ընդհանուր կանոններ (General Regulations)

ՄԳԹԳՄի որոշումը՝ Մրցանակը շնորհելու որևէ գործի, վերջնական է և վերաքննարկման ենթակայ չէ:

Պարգևատրուած անձը մրցանակը ստանալու օրէն եօթ (7) տարի չի կրնար մասնակցիլ սոյն մրցոյթին:

Պարգևատրուողին կողմէ Մրցանակը մերժելու պարագային, **ՄԳԹԺԳՄ**ը կը դադրի որևէ պարտաւորութիւն ունենալէ իր հանդէպ:

Պարգևատրուած գործի մը գրագոյութիւն ըլլալը պարգելու պարագային հեղինակ(ներ)ը պարտի(ն) **ՄԳԹԺԳՄ**ին վերադարձնել պարգևը:

ՄԻՆԱՍ ԵՒ ԳՈՀԱՐ Թ՛ԷՕԼԷՕԼԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՆԱԿ
MINAS & KOHAR TÖLÖLYAN PRIZE
FOR CONTEMPORARY LITERATURE

ՀԱՃԵՑԷՔ ԳԼԽԱԳՐԵԼ

PLEASE PRINT

Դիմումնագիր/Entry Form

1. Ներկայացրած գործի խորագիր Title of Submitted Work

2. Լեզու Language

3. Ժանր Genre

4. Էջաթիվ/Number of page

5. Հեղինակի/ներու անուն-ազգանուն First & Last Name of Author(s)

_____*

6. Դիմորդի անուն (և ազգանուն՝ եթե կիրառելի է) – թիւ 5էն տարբեր ըլլալու պարագային
First (& Last Name, if applicable) – if different than in #5

7. Հասցէ Address

_____**

8. Հեղինակի/Դիմորդի Ե-հասցէ Author's/Submitter's E-mail

* Գրչանունի պարագային, նշել իսկական անունն ալ: **In the case of pen-name, provide the real name, too.**

** Այս հասցէն պիտի նկատուի դիմումի երկիրը: **This address will be considered the country for the entry.**

9. Հեռախօսի թիւեր Telephone Numbers
_____ Բնակարան/Residence
_____ Աշխատանք/Work
_____ Բջջային/Cell
_____ Հեռապատճէն/Fax

10. Հեղինակի ծննդեան թուական Author's Date of Birth

օր/ամիս/տարի (օօ/աա/տտտտ) Day/Month/Year (dd/mm/yyyy)

11.
Առական/Male Իգական/Female

12. Զբաղում Occupation

Կը յայտարարեմ, թէ վերև ներկայացուած գործին հեղինակն եմ, թէ կարդացած եմ կանոններն ու պայմանները և համաձայն եմ հետևելու անոնց:
I declare that I am the author of the entry described above, that I have read the rules & regulations & I agree to abide by them.

Ստորագրութիւն Signature

Թուական Date

Ծնողի/Խնամակալի անուն Name of Parent/Guardian

Ծնողի/Խնամակալի ստորագրութիւն/Signature of Parent/Guardian

ՀԱՃԵՑԷՔ ԳԼԽԱԳՐԵԼ PLEASE PRINT